

# ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Է. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1933-ՆՈՅԵՄԲԵՐ

Թիվ 11

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԹՈՒԱԿԱՆԻ ՄԸ ԱՌՋԵՒ

(1833-1933)



Կը խոստովանինք անկեղծօրէն թէ ոչ սովորութիւն դարձած պատշաճութեան մը հարկը և ոչ ճոխ արդիւնքներով հանդիսազրուելու իրաւունքի մը զգացումն է որ մեզի կանգ առնել կուտան այսօր Հաստատութեանս ներքին կեանքը ոգևորող կարևոր զործօններէն մէկին՝ մեր մամուլին՝ առջև, այլ յարզանքի պարտականութիւնը միայն հանդէպ զեղեցիկ ողի մը, Հաւատքի այս Տան մէջ ժողովուրդին մատուցուած ծառայութիւնը միտքով ևս արդիւնաւորելու այն բարի իդին, որ, հակառակ իր ճամբուն վրայ խռնուած բիւր արգելքներու, կրցած է միշտ շարունակել իր ընթացքը, թէն թերևս մերթ վարանոտ և մերթ հաստատուն քայլափոխերով, մինչև իրեն համար աւելի բարեբաստիկ նկատուած թուականի մը առաւօտը:

Ամբողջ դար մըն է ահա, որ զրեթէ անընդհատօրէն լսուած է այդ մեքենաներուն ճոխնչը՝ այս հնագարեան կամարներուն ներքև։ Գիտենք թէ զործը, որ արտադրուած է հոս ժամանակի այդքան կարևոր տեսողութեան մը միջոցին, բոլորովին համապատասխան չէ եղած ո՛չ պէտքերու և ո՛չ պահանջներու այժմեան տեսակէտներով զգացուած կարևորութեան և լրջութեան։ այնպէս որ հրճուանքը, որ այնու ամենայնիւ մեր սրտին կը հաղորդուի յորելեանի զաղափարէն՝ զոր կը տօնենք, իր բացատրութիւնը կը գտնէ սա՛ մտածութեան մէջ որ եթէ Սրբոց Յակոբեանց այս բարձունքին վրայ մեր մամուլը չէ կրցած բովանդակօրէն ընել ինչ որ պարտ էր ընել, չէ թերացած սակայն նոյն ատեն կատարելէ ինչ որ հնար էր իրեն համար կատարել։ Կարելին՝ երէ ոչ ցանկալին, այս եղած է իր ճիզին իմաստութիւնը՝ իր վրան ու շուրջը ճաշող կացութեան մէջ։ ուրիշ բառով՝ եթէ չէ կրցած անիկա պանծացնել իր կոչումը, կրցած է սակայն արդարացնել իր զոյութիւնը։

Բսուած է իրաւամբ թէ « Տպագրութիւնը հրետանին է մարդկային մտած ծումին», այսինքն ամենէն արագ, վճռական և ապահով միջոցը մտաւորական

յառաջդիմութեան ծաւալումին. ու տպարանի մը, մանաւանդ մասնաւոր և շահադիտական նողատակէ աւելի՝ հանրային, կամ, ըստ մեր պարագային, աղջային և կրօնական իտէալ հետապնդող տպարանի մը կոչումը ուրիշ բան չէ ըստ ինքեան՝ եթէ ոչ հաւաքական կամքէ բղխած, և որոշ ըմբռնումի մը վրայ լարուած այն ձգտումը, որուն վախճանական դիտումն է հասարակութեան մը կամ համայնքի մը բարոյական օգուտը:

Չենք ուզեր խնդիր ընել հոս թէ, հարցը այդ տեսակէտէն նկատուած աւտեն՝ մեր տպարանին հարիւրամեալին պատմութիւնը ի՞նչ չափով կընայ կամ պիտի կարենայ արդարացնել անոր զոյութիւնը ազգին մտաւորական կեանքին մէջ. անոնք որ պիտի հաճին կարդալ Սլունի այս թիւին մէջ իրարու յաջորդող քանի մը ուսումնասիրութիւնները, պիտի կարողանան լայնօրէն զաղափար կազմել այդ մասին։ Մենք պիտի ուզէինք մասնաւորաբար վեր առնել հոս սա պարագան թէ այս Պատրիարքական Աթոռին հովանիին տակ ճիշդ գար մը առաջ կազմակերպուած տպազրական այս զործը, հեռու՝ դիպուածական կամ յանկարծօրէն ծնունդ առած քմայքի մը արդիւնքն ըլլալէ, ընդհակառակը հետեանքն է եղած կանխամտածուած ծրագրի մը և որոշագրուած իղձերու, ու եթէ կարելի չէ եղած լրիւ զոհացում տալ այդ ամէնուն, ատոր պատճառն է եղած ոչ թէ յօժարութեան կամ աշխատանքի պակասը, այլ հանդամանքներու յօրինուածութիւնը և կամքէ անկախ գժուարութիւններ։

Այս դժուարութիւններուն մեծազոյնը միջավայրի պայմաններէն յառաջ եւ կած էր զիսաւորապէս։ Այս երկրին մէջ, որ, իր աշխարհազրական դիրքին և տնտեսական դրութեան պատճառաւ, ոչ մէկ ատեն արդէն աշխարհի ամենէն բարզաւած մասերէն մին չէ եղած, նախորդ տիրապետութեան օրով, զրեթէ մինչև վերջին պատերազմի նախօրեալին, իմացական շարժումի որ և է ձեռնարկ անկարելի էր փոքր ի շատէ նոյն իսկ արդիւնաւորել, բացի նիւթական մեծ զոհողութիւններէ՝ առանց նաև ուրիշ կարեոր ջանքերու, որոնց մէջ որոշ գեր կը կատարէին նոյն իսկ դիւանազիտական միջամտութիւններն ու սահարումները։ Բաց ծովուն վրայ, երբ չի քալեր կամ դանդաղազնաց է նաւը, ի զուր է նաւորդին աճապարանքը. անոր վաղվաղկոտ եռանըը նաւուն ցըլապատէն դուրս չի կընար տեսել . . .։ Այս պատկերին մէջ է զործին ամբողջ բացատրութիւնը։ Դպրոց, թերթ կամ հանդէս, տպարան, մատենադարան, արուեստի հնախօսական կամ յառաջդիմական որ և է ձեռնարկ, կաշկանդումի այն ճնշուած մթնոլորտին մէջ որ երկրին ընդհանուր վիճակն էր, և ուր կրթական Տեսչութեան կամ դրաքննութեան անունն ու աչքը ծանրոց կը դնէին ամէն թոփչքի վրայ, մամուլ մը ունենալը և անոր զոյութիւնը այս կամ այն կերպով պահպանելն ու արժեցնելը հրաշքի հաւասար բան մը պէտք էր նկատել։

Դժուարութիւններուն մէկ ուրիշ տեսակը, ըստ ինքեան ներքին, բայց ոչ նուազ կարեոր քան վերև յիշուած արտաքինը, էր այն՝ որ կը բղիքէր Հաստատութեանս նոյն ինքն նկարազիրը բնորոշող կացութենէն։ Աբրոց Յակոբեանց այս Աթոռը ազգային և հոգևորական այն կազմակերպութիւնն է, որուն կոչումն է Առուր երկրին մէջ ի վաղուց անտի Հայաստանեայց Եկեղեցւոյ պատկանած սրբավայրերու պահպանութեան զործը։ Այդ նպատակին ուղղուած են

և պէտք է լինին ամէն ջանք և մտահողութիւն . կրօնական նուիրում, նիւթական զոհողութիւններ, նոյն իսկ մտաւորական տքնութիւններ և կրթական տաժանքներ, և այլն, ամենէն յառաջ այդ կէտը պարտին ունենալ ի նկատի, և յետոյ ու ըստ այնմ, միշտ նոյն ողուով տարածուիլ կամ բաշխուիլ նաև այլ ուղղութեանց վրայ: Մեր Միաբանութիւնը ազգային և հոգեոր Սահմանադրութեամբ կազմաւորուած եկեղեցական զինուորութեան այն կարգն է, որուն դերազանց պարտականութիւնն է անկորուստ պահել Հայ Եկեղեցւոյ իրաւունքները միջազգային քրիստոնէութեան այս ուստանին մէջ, և անոր անունն ու պատիւը պահպանել այն բարձրութեան վրայ, ուր մեր պատուական նախնիք այնքան սքանչելի խմաստութեամբ կրցած են հանել զայն, այժմեան քաղաքակրթութեան հետ աւելի կամ նուազ չափով առընչութեան մէջ եղող երեք հին և մեծ կրօններու համազգային այս երկրին մէջ: — Հանապազօրեայ մըցակցութեան, զիշեր ու ցերեկ անդադրում պաշտամունքի և անթարթ հակողութեան, անակնկալ հոգերու, չնախատեսուած ծախսումներու և աներևակայելի անդոնանքի և տագնապաններու այն տեսակ մը թոնուբանին մէջ, որուն կը յանդէր կեանքը ի վերջոյ այս Հաստատութեան պարիսպներէն ներս, մարդկէ ի՞նչպէս սիրտ և ժամանակ կը զտնէին, տալու համար մամուլին, որ, այդ օրերուն մանաւանդ, կամ անհանդուրժելի տանջանք, և կամ անպէտ շքեղանք մը միայն պիտի թուէր միտքերուն և սիրտերուն համար հաւասարապէս . . . : Այս հացցումին պատասխանը Հաւատքին խորհուրդը և հայկական կամքի ոյժին զգացումը միայն պիտի կարենային տալ մեղի:

Այլապէս նկատելի տարբեր դժուարութիւն մը կը ծնէր մասնաւորաբար ուրիշ հանգամանքէ մը: Երուսաղէմ, իր պատրիարքական մեծ տիտղոսին զրօշին տակ ունէր թեմական պղտիկ շրջանակ մը միայն, ուր, մէջն ըլլալով այն ատեն Եղիպատոսն ալ, չէր բովանդակուեր նոյն իսկ հազարեակ մը Հայութիւն, որուն ամենամեծ մասն ալ արաբախօս էր տակաւին. իսկ Լիբանան և Սիւրիոյ մէկ մասը, որ այդ թուականին կը պատկանէին Երուսաղէմի, հայերու թիւի և կացութեան տեսակէտով՝ կը գտնուէին միենոյն զրութեան մէջ: Իրաւ է թէ ուխտաւորական շարժումը, որ այդ միջոցին իր ամենէն յորդ թափին մէջ էր, տեսակ մը համայնական գիրք կուտար այս Աթոռին՝ ազգին կեանքին մէջ, բայց ի. Պոլիս իր հետահետէ բազմացած և ճոխ տպարաններով, և Զմիւռնիա՝ Տէտէեան եղբարց այնքան զործօն և յետոյ Մամուրեանի տպարաններովը այնպէս զրաւած էին հրապարակը, որ Երուսաղէմի հայ տպարանը այսքան հեռուէն պիտի չկարենար որ եւ է կերպով մըցիլ անոնց հետ, եւ նիւթապէս զինքը մնուցանող և բարոյապէս քաջալերող ասպարէզ շմանել իրեն համար ազգային հանրական կեանքին մէջ:

Աչքի առջև բերելով այս բազմաթիւ և բազմակերպ դժուարութիւնները, կը հանդարտի մեր խղճմտանքը, տեսնելով որ այս տպարանը, այդքան բարդութեանց մէջ և այնքան ծանրահող զրադումներու ներքեւ կըցեր է արժեցնել դարձեալ իր զոյութիւնը, եկեղեցական պաշտամունքի, նախնեաց մատենադրութեան, չափով մը՝ նաև բանասիրութեան, կրօնական և եկեղեցակրթական ուսմանց և զիտութեանց վերաբերող զիրքերու տպաղըութեամբ, և տասներկու-

տարիներ անընդհատ հրատարակելով «Սիօն» ամսօրեայ հանդէսը, իբրև պարբերական պաշտօնաթերթը Ա. Աթոռոյս, Էջմիածնի «Արարատ»ին և Արմաշու «Յոյս»ին և ատեն մը Հայրիկի «Արծիւ»ին հետ, Հայաստանեայց Եկեղեցւոյ ովին և ուղղութիւնը բացարող և տարածող գործունէութեամբ մը, որ իր ժամանակին ունեցաւ իր որոշ արժէքն ու նշանակութիւնը:

Բառւեցաւ վերև թէ Երուսաղէմահայ տպարանը ոչ թէ դիպուածաբար՝ այլ կանխորոշ ծրագրի մը վրայ հաստատուած է դար մը առաջ, եւ թէ բացառիկ եւ հասկնալի պատճառներով է որ լրիւ կարելի չէր եղած իրազործումը այդ հողին: Արդարեւ, Զաքարիա Կոփեցի, յետոյ պատրիարք Ա. Աթոռոյս, եւ բուն հիմնագիրը տպարանին, նախ Էջմիածնի մէջ աշակերտած՝ Ներսէս Աբեղայ Աշտարակեցիի (ապագայ մեծանուն կաթողիկոսին), եւ յետոյ, ժամանակ մը վենետիկոյ Ա. Դագարի ժառանգաւորացին հետեւած, ազգային ովիով եւ եւրոպական ճաշակով թրծուած միտք մը, որ յետոյ Ա. Աթոռոյս միաբան եւ արեղայ ձեռնադրուելէ վերջն նուիրակութեան պաշտօններով Հայաստան և հայրանակ վայրեր շրջած լինելով՝ ազգային կեանքի ծանօթութեամբ և փորձառութիւններով հարստացած հողի մըն էր ինքնին, անկարելի էր որ ըմբռնած չըլլար թէ ինչ պէտք էր լինէր այսպիսի մայրավանքի մը նուիրական հովանին տակ կազմուած մամուլի ուղղութիւնը: Իսկ Պօղոս արքեպիսկոպոս Աղքիանուալուսեցի և Կիրակոս արքեպիսկոպոս Երուսաղէմացի, առաջինը՝ նախկին պատրիարք կ. Պոլսի, որ Գաբրիէլ պատրիարքի պաշտօնի առկախումին միջոցին ծայրագոյն կառավարիչի լիազօր իրաւունքներով եկած էր հոս, և կորովի բազուկով և իմաստուն շրջանայեցութեամբ փրկած Հաստատութեան խանգարուած վարչութիւնը, ու երկրորդը՝ կրթասէր և ուսումնական հոգևորական մը, որ իբր այդպիսի մէկը ճանչցուած և սիրուած էր կ. Պոլսի և Եղիպատոս, և որ ապա պատրիարք ևս եղաւ Ա. Աթոռոյս, առաջինը իբրև հովանաւոր և երկրորդը իբրև գաղափարակից և զործակից Զաքարիայի, երեքն ի միասին միենոյն մտածութեամբ խանդավառուած էին անշուշտ Արքոց Յակոբեանց տպարանական այս գործունէութեան սկիզբը, անոր մէջ տեսնելով ազգային և Եկեղեցւական զարդացումի նիւթեական և բարոյական լուրջ ոյժ մը: Եթէ, ինչպէս ակնարկուեցաւ, արդիւնքը չեղաւ զերազանց, հարկ է սակայն ընդունիլ թէ եղաւ, ըստ քանակին և որակին միանգամայն, իրապէս զնահատելի: այնպէս որ ամբողջ դարու մը Երկարութեան վրայ Հայ-Երուսաղէմի մտաւորական կեանքը պայծառացնող այս ձեռնարկին թէ զաղափարին եւ թէ զործին պատիւը իրենց միայն կը պատկանի: Քանի որ յաջորդ սերունդներու վարիչներն ու զործիչները հաւատարիմ հետևողութեամբ իրականացուցին անոնց ծրագիրը՝ միայն:

Իրենց յիշատակին հանդէպ միշտ Երկիւղած մտածումով մը՝ կ'ուղենք որ անոնց պատկանի միշտ պատիւը յառաջիկայի ևս ամէն յաջողութեանց, որոնք կը յուսանք թէ օրնութեամբն Աստուծոյ աւելի յաճախադէպ պիտի լինին այսուհետեւ: Հոգելոյս Տ. Եղիշէ Դուռեան Արքազան Պատրիարք, որ, 1921 ին, բարեբաստիկ թուականի մը առաջին օրերուն կը բարձրանար Երուսաղէմի Պատրիարքական զահը, իր մերձ տասնամեայ պաշտօնավարութեան շրջանին, նոյն այդ

յիշատակն է որ փառաւորեց արդէն, հայկական Սիսնի այս սուրբ յարկին տակ իրականացնելով մտաւորական նոր վերածնութիւն մը՝ դար մը առաջ կատարուածին յատակագծին վրայ, թէև աւելի խոր և հիմնական պատրաստութեամբ թերես: Իր աշակերտները, որոնք ուխտած են կատարել իրենց բովանդակ կարելին, որպէսզի չշիշանի ընաւ մեծ միտքէ մը և ազնուական սիրտէ մը վերաբծարծուած այդ հուրը, նուիրուած են այդ զործին, որչափ իրենց վարպետին՝ նոյնչափ և անոնց անուան և յիշատակին հանդէպ մեծարանքի անխառն զգացումներով: Զաքարիայով, Պօղոսով և Կիրակոսով հիմնազրուած և Դուրեւանով զեղագարդուած զործը պիտի շարունակուի հոգեռուանդն սիրտով: Սրբոց Յակոբեանց տպարանին երկրորդ հարիւրամեակը պիտի ցանկանք որ Աղքին և Եկեղեցիին համար լինի հոգևոր սիրփանքի և շինութեան նոր շրջան մը, հրատարակութեամբ հայազդիտական կարենոր զործերու և ուսումնասիրութեանց: Պիտի շմանայուի ջանք, որպէսզի մեր ձեռագրաց Մատենադարանը, հայ միտքի և արուեստի այս մեծարժէք զանձարանը, ուր այժմ կը պահարանուին՝ աւելի քան 3500 զրչազիրներ, քայլ առ քայլ և ըստ կարելոյն մատչելի դառնայ հանրութեան, հրատարակութեամբ թէ՛ նախնեաց անտիպ զործերուն և թէ՛ ձեռագրաց ընդհանուր ցուցակի և անոնց յիշատակարաններուն, որոնցմէ, Ալոնի այս թիւին մէջ կը դնենք, իբրև նմոյշ, Ռոկերերանի Եսայեայ մեկնութեան Ա. զլուխին Ռոկեդարեան թարգմանութիւնը և Փ. — Փ. ամէն մէկ դարէ մի մի յիշատակարան:

Զենք կրնար վերջացնել այս քանի մը խօսքերը, առանց անզամ մըն ալ սրտազինս ոգեկոչելու յիշատակը անոնց որ կազմակերպիչներն եղան մամուլի զործին՝ այս նուիրական բարձունքին վրայ, և իրենց յաջորդներուն և շարունակողներուն, ինչպէս նաև Ս. Աթոռոյս հանգուցեալ բարերարներէն անոնց որ մեքենաներու կամ մեքենական կազմաձներու նուիրումով սատարեցին տպարանի զարգացման: Այս բոլոր նուիրատուներուն անունները յարգանօք յիշուած են յաջորդ ուսումնասիրութեան մը մէջ: Առաջին հարիւրամեակին մէջ անոնցմէ վերջիններն եղած են հանդ. Յարութիւն և Տիրան Յովակիմեանի ազնուասիրաքոյրերն ու եղբայրը, որոնք հազար եղ. ոսկեոյ սահմանումով իրենց ողբացեալ եղբայրներուն յիշատակին վերջերս նուիրեցին ելեքտրաշարժ մեծ արագատիպ մը եւ կարիչ եւ ծալող մեքենաներ, որոնց պաշտօնական առաջին շարժումը կցորդուեցաւ յորելինական այս տօնին:

Յարզա՞նք ամէնուն յիշատակին, և օրհնութիւն իւրաքանչիւրին անուան:

\* \* \*